

ՓՈՒՍԸՆ ԽՍԲԵՆԳՐԵԿԿՐՆԻ

ԲՈՐԵԿԱՐԳՈՒԹԻՒՆ ՀԱՅՑ. ԵԿԵՂԵՑԻՈՑ

ԺԲ.

ՊԱՆՔԻ ՎԵՐԱՑՄԱՆ ՀԱՐՑ ԵՒ ԱՍՏՈՒԱԾՊԱՇՏՈՒԹԵԱՆ ԼԵԶՈՒՆ

Կը հասնինք վերջապէս ԶԵԿՈՒՑՈՒՄԻՆ մատնանշած Բարեկարգական վերջին այս երկու հարցերուն, որոնց մասին մեր տեսութիւնը անկարելի չենք կարծեր միանգամայն ամփոփել Սիռնի այս թիւին մէջ:

Պահքի խնդրոյն մասին յընդհանուրն համամիտ ենք ծրագրին մէջ պարզուած կարծիքին՝ վերապահութեամբ մը լով: Մենք չենք մտածեր, ինչպէս կը թուի խորհիլ Գերագոյն Սորհուրդը, թէ ցայսօր պահք «պահողներն էլ մեծ մասամբ ոչ իբր ապրում, այլ իբրեւ սովորոյթ են պահում»: Ո՛չ. բնաւ. կը ճանչնամ դեռ շատ շատեր, որոնք այսօր իսկ, եւ քիչ մը ամէն տեղ, պահեցողութիւն կ'ընեն, այսինքն ինքզինքնին սննդական զբոսականքի կ'ենթարկեն պարզապէս կրօնական պարտականութեան զգացումով: Ու այս մասին երկու տարի առաջ կը գրէր մեզի իր ժողովուրդին ճշմարտապէս հոգեւոր հայր պատկանելի եւ գիտուն արքեպիսկոպոս մը թէ կը վախնար որ լեռնական գիւղացիները, հոգեպէս եւ բարոյապէս մաքուր հաւատաւորներ, որոնք մեծ թիւ մը կը կազմեն իր թեմին մէջ, պիտի խորապէս վրդովուին իրենց հաւատքին մէջ: Այնպէս որ բողոքովին ուղիղ չէ ըսել թէ «այս հարցը կեանքն ինքն է լուծել» արդէն: Եւ յետոյ, եթէ պահքը հոգեւոր ապրումի տեսակէտով ոչ մէկ նշանակութիւն չունի այլեւս, ինչո՞ւ Գերագոյն Սորհուրդը պարտադիր ընել կ'ուզէ զայն Ս. Զատիկի եւ Ս. Մննդեան շաբաթապահքերուն, եւ ամէն Ուրբաթ օրերուն, որոնք խաչելութեան յիշատակին են նուիրուած:

Զենք անդրադառնար տակաւին հարցին առողջապահական կողմին, զոր շատ ողջամիտ ոգևով վեր կ'առնէ բժշկապետ Ա. Բաբայեան իր «Եկեղեցական Առողջապահութիւն» խորագրով ուսումնասիրութեան մէջ, պահքի նշանակութիւնը գիտականօրէն բացատրելով, եւ անոր մէջ տեսնելով ժողովուրդը «հանապազօրեայ մակերութիւնից» զգուշացնելու, «այսինքն մեղէնի եւ բանջարեղէնի փոփոխութիւնով որոշեալ ժամանակներում մարդու առողջութիւնը աւելի ապահովուած» լինելու կարգադրութիւն մը Եկեղեցույ կողմէ, որ այն հին բարի օրերուն ժողովուրդին հոգեւոր եւ մարմնաւոր բովանդակ կեանքին վերհասկողութեան եւ ուղղութեան պարտականութիւնը կու տար ինքզինքին: Ոչ ոք կրնայ ուրանալ այս տեսութեան բացարձակ ճշդութիւնը:

մասկերութեան եւ ոգելից ըմպելիի մոլութիւնը ունեցող ժողովուրդներու մէջ չափազանց շատ են կաթուածի, քաղցկեղի եւ ուրիշ հիւանդութիւնները որոնք «համեմատաբար շատ սակաւադէպ են հացեղէն եւ բանջարեղէն առատ գործածող (պահք պահող) ժողովուրդներու մէջ»։ պատկեր՝ որ ճշմարտուած կը գտնենք մեր առջեւ ու մեր մէջ, քաղքենի եւ գիւղական կամ լայնօրէն բարեկեցիկ եւ չափաւոր տնտեսականի տէր ընտանիքներու կենցաղին մէջ, ուր գիտենք թէ առողջութիւնը ո՞ր կողմն է աւելի ամուր։

Բայց արդար չենք գտներ ծանրանալ այժմ այս կէտին վրայ, քանի որ հանրային եւ անհատական առողջապահութիւնը աւելի գործնական եւ ապահով ձեռքերու մէջ կը գտնուի ներկայիս, շնորհիւ քաղաքային իշխանութեան ձեռնարկած միջոցներուն եւ առողջաբանական գիտութեան լայնօրէն ժողովրդակալանացման։

Ու պահքի մասին վերեւ մեր ակնարկած նկատողութեան վրայ հիմնուելով, կը կարծենք թէ փոխանակ վերցնելու պահքը, լաւագոյն է կալուաւոր թողուլ զայն, պարտաւորիչ ընելով միայն քրիստոնէական երկու մեծ տօներու եւ Ուրբաթ օրերու պահեցողութիւնը, եւ այդ օրերուն նաեւ միայն արգիլելով պսակի կատարումը, ինչպէս կ'առաջարկէ ՁԵԿՍԻՏՈՒՄԸ, եւ ինչպէս ժամանակաւ Հոգելոյս Տ. Եղիշէ Պատրիարք Գուրեան առաջարկած էր Հոգելոյս Տ. Գէորգ Ե. Կաթողիկոսին։ Կալուաւոր թողուելիք միւս պահոց օրերուն պսակի կատարումը արգիլելու տեղի չկայ բնաւ. երկուքն ալ սուրբ են, պսակը իբրեւ Սորհուրդ Եկեղեցւոյ եւ պահքը իբրեւ բարեպաշտական գործ։ Ի հնումն արգիլուած էր պահոց օրեր պսակ կատարել, պարզապէս՝ որպէսզի, ինչպէս կը հասկցուի Շնորհալիի մէկ ակնարկութենէն, ապաշխարութեան օրերու մէջ խրախճանական ցնծութիւններ չըլլան։ Այժմ, առ հասարակ, հարսանեկան այն հին բազոսատօները չկան արդէն, եւ նոյնիսկ կարելի է կանոնադրել որ այդպիսի օրերու պատահած պսակները տրուին անհանդէս պարզութեան մէջ։

*

Գալով երկրորդ խնդրոյն, «Աստուածապաշտութեան լեզու» հարցին, այդ մասին կատարելապէս նոյն կը պահենք մեր տեսութիւնը, զոր յատուկ գրութեամբ ժամանակին ներկայացուցած ենք արդէն Մայր Աթոռոյ, եւ Միւնի մէջ ալ հրատարակած։ Ներուի մեզի հետեւաբար նոյնութեամբ վերարտադրել զայն հոս, իբրեւ մեր անխախտ համոզումը վերաբերութեամբ որքան նուիրական նոյնքան շահեկան այս խնդրոյն։

«Եկեղեցական Բարեկարգութեան կարեւոր կէտերէն մին եւս պաշտամունքի լեզուին՝ անսինքն Գրաբարի խնդիրն է»։ Հարցը կը դրուի սա կերպով. քանի որ Գրաբարը ընդհանուր առմամբ անհասկնալի է ժողովուրդին, անիկա անլեւս չի կրնար

ծառանել հողեւորապէս, չկարենալու հաւատացեալին հաղորդել Ս. Գրոց ազօթքներու, երգերու եւ զանազան ընթերցուածներու իմաստը:

Եթէ լոկ այս տեսակէտէն, այսինքն հասկացողութեան անկրնէն նայուի խնդրոյն վրայ, պէտք պիտի ըլլայ այն ատեն ոչ միայն իսկոյն Աշխարհաբարը ընդունիլ Եկեղեցւոյ մէջ, այլ տաճկախօս հայերուն համար եւս, որոնք փոքրիկ թիւ մը չեն ներկայացներ, որդեգրել Թուրքերէնը, իսկ ի պիւռուս աշխարհի ցրուած հայազաղութներուն համար, որոնք հետզհետէ Մայրենի լեզուն կորսնցնելով տեղական երկրալեզուներուն վարժութիւնը միայն կը ստանան տարուէ տարի, կարգադրել որ իւրաքանչիւր գաղթավայրի մէջ դործածուի զոր օրինակ Ֆրանսերէնը՝ Ֆրանսայի, Անգլիերէնը՝ Հնդկաստանի, Անգլիոյ եւ Ամերիկայի, եւ Սպաներէնն ու Փօրդուկալերէնը Հարաւային Ամերիկայի գաղութներուն համար, առանց յիշելու Արեւմտեան եւ Արեւելեան բարբառներու առթիւ եւս ուրոյն տնօրինութիւն մը ընելու հարկը:

Արդ, ըսենք նախ թէ անհասկացողութեան հարցը միմիայն լեզուի խնդիր չէ. Ս. Գրքի, կրօնական եւ եկեղեցական գրուածքներու հասկացողութեան համար եթէ ոչ հաւասար այլ բաւական կարեւոր չափով անհրաժեշտ է նաեւ կրօնական կըրթութիւնը: Տակաւին պակաս քան կէս դար մը առաջ, հոյս դեռ մեր վարժարաններուն մէջ կրօնի ուսումը ունէր իրեն արժանի տեղը, երբ մեր քահանաները իրենց կոչումին աւելի արժանաւոր անձեր էին՝ ընտանեկան յարկերէն ներս ալ կենդանի պահելու համար միշտ Եկեղեցւոյ եւ կրօնի հողին, երբ եկեղեցական պաշտամունքին խուռներամ բազմութեամբ ներկայ կը գտնուէր միշտ ժողովուրդը, Գրաբարը առհասարակ հասկնալի էր նոյնիսկ տաճկախօս գաւառներուն մէջ. պարզ է ուրեմն թէ բոլորովին արդար չէ նախնեաց լեզուին վրայ ծանրացնել պաշտամունքի անհասկնալիութեան ամբաստանութիւնը:

Բայց կայ տակաւին ուրիշ կարեւոր պարագայ մը, որուն կարելի եւ ներելի չէ անուշադիր մնալ: Ի՞նչ բարդութիւն պիտի ստեղծէ Եկեղեցւոյ ներքին կեանքին մէջ՝ բազմաթիւ եւ այլապէր պ լեզուներու այդ յաճախութիւնը, դժուարացնելով իրարու հետ հաղորդակցութիւնը միեւնոյն Եկեղեցիի զանազան մասերուն, որոնց համար ամենէն կարեւոր պէտքերէն մին է լեզուի միութիւնը: Եւ յետոյ, պէտք չէ բնաւ մոռնալ թէ Հայաստանեայց Եկեղեցին, իբրեւ գերազանցապէս ազգային Հաստատութիւն մը, կոչումն ունի Հայութեան մէջ պահպանելու ինչ որ ազգային է եւ ազգին հողոյն հետ կը զօդէ իր ժողովուրդը: Գրաբարը, իբրեւ մեր պատուական նախնեաց լեզուն եւ բարբառը, միակ կապն է այսօր, որ կը միացնէ զմեզ տակաւին մեր նախնեաց հետ. ու Եկեղեցին է, այժմ, այն զանձարանը, ուր մեր անցեալ սրբութեանց հետ կը պահպանուի դեռ Գրաբարը:

անոր վտարումը մեր Եկեղեցիէն՝ գրեթէ պիտի նշանակէր խզում մեր նախնեաց հետ, ինչ որ անշուշտ ցանկալի չէ ոչ մէկ Հայու: Եթէ Կաթողիկ Եկեղեցին, իր հօտին այլացեղ եւ այլալեզու ազգերը իրարու հետ կրօնական կապակցութեան մէջ պահպանելու միջոցներէն մին կը նկատէ պաշտամունքի լեզուին միութիւնը, եւ ատոր համար մինչեւ Հնդիկ ու Ձինացի կաթողիկներուն կը հարկադրէ Լատիններէնը, որ անոնցմէ ոչ մէկուն համար սակայն ունի կենսական կարեւորութիւն մը՝ ո՛չ քրիստոնէական եւ ո՛չ ազգային տեսակէտով, եթէ Օրթոտոքս Եկեղեցին, միեւնոյն պատճառով եւ առաւել իրաւունքով անշուշտ թէեւ նուազ չափով մը կը հարկադրէ իրեններուն՝ Յունարէնը, Հայաստանեայց Եկեղեցին առաւելագոյն եւս աստիճանով ունի իրաւունք եւ նոյն ատեն պարտականութիւն Հայ ժողովուրդին իբր հոգևոր պաշտամունքի լեզու հարկադրելու Գրաբարը, իբրեւ լեզուն՝ որով Քրիստոնէութիւնը քարոզուեցաւ եւ հաստատուեցաւ մեր մէջ, որուն միջոցաւ Ազգը տիրացաւ իր ցեղային դիտակցութեան եւ տոհմիկ գրականութեան, որուն մէջ կը պահպանուին մեր մտաւոր եւ բարոյական, քաղաքական եւ կրօնական անցեալին բոլոր յիշատակարանները, եւ որուն աղբսը, վերջապէս, շատ աւելի սերտ եւ յստակ լինելով մեր արդի լեզուին հետ քան Լատիններէնը՝ իրմէ ծնած Ռոման լեզուներուն հետ, ունի ամէն առաւելութիւն՝ ոչ միայն օգնելու Աշխարհաբարի զարգացման, որուն համար անհրաժեշտ է որ անեղծ մնայ անոր հետ մեր մտքին եւ սրտին հաղորդակցութիւնը, այլ նաեւ իր մո՛լ անքակ պահելու համար մեր հոգւոյն կցորդութիւնը մեր նախնեաց հոգւոյն հետ, պէտք է մնայ անիկա լեզուն մեր պաշտամունքին: Միւս կողմէ սակայն լաւագոյն է եւ կարեւոր որ մեր ամբողջ ժամակարգութիւնը տպուի առճեռն հատորի մը մէջ, նոյն էջին վրայ սիւնակի մը մէջ դնելով Գրաբարը, եւ առնթեր՝ երկրորդ սիւնակի մը մէջ՝ Աշխարհաբարը եւ կամ հաւատացեալէն հասկցուած որեւէ լեզու: Կարելի է նոյնպէս Ս. Պատարազը եւ աղօթքները եւ շարականները բոլորովին պահելով Գրաբար, քարոզանման մեծ աղօթքները կարգալ միայն Աշխարհաբար, իսկ Հին Կտակարանի եւ Առաքելական ընթերցուածները նոյնպէս կարգալ լոկ կամ նաեւ Աշխարհաբար: Աւետարանի ընթերցուածները պէտք չկայ բնաւ Աշխարհաբարի վերածելու. ա՛յնքան պարզ է անոնց Գրաբարը, ինչպէս իրենց իմաստը»:

Ու ա՛յս է արդէն նաեւ Գերագոյն Հոգևոր Ժողովին տեսութիւնը, որո՛ւ միայն կը յանգի, հարցին բոլոր դժուարութիւնները նկատի առնելէ վերջ:

(«Սին», 1938 Նոյեմբեր)

ԹՈՐԳՈՒ ՊԱՏՐԻԱՐԳ